

վու վրայ աղետալի դեպքեր կը պատճառեն :

Հողմոց ուժգնութիւնն առաւելապէս իրենց երագութեանը վրայ է, և այս երագութիւնը շատ փոփոխական է. մեղմաշունչ հովը որ հազիւ թէ կ'իմացուի, 1,800 մէջր տեղ կ'ընթանայ ժամու մը մէջ, ուր ուժգին փոթորիկն, որ ծառեր արմատաքի կը խլէ և շէնքեր կը կործանէ, սոսկալի է. ժամու մը մէջ 55 փարսախ տեղ կ'ընթանայ :

Ո՞եր մթնոլորտին մէտէորաբանական պայմանները գրեթէ բոլորովին տիրող հողմոց ազդեցութենէն կը կախուին. տաքն ու ցուրտը, չորութիւնն ու խոնաւութիւնը գրեթէ միշտ համեմատ են այս ազդեցութեանն, այն պէս որ մթնոլորտական երեւութից մէջ սկզբնապատճառն ուստի մէկալնք կը ծագին, է հողմոց երեսոյթը :

Ո ան զի շենք կրնար հիւսիսի հողմունքն ունենալառանց ունենալու ցուրտ ու չոր : Ի՞յս հողմունքն ուղղակի բևեռէն կու գան՝ սառուցի ծովերու և ձիւնապատ երկիրներու վրայէն անցնելով : Ի՞րեելից հողմոց մէջ ցամաքութիւն կը տիրէ, որոնք մեզի արեւելքէն կու գան, առանց անցնելու երկար ժամանակ մեծատարած ջրոց վրայէն : Հարաւի հողմունքը Աահարայի վրայէն անցնելով կը տաքնան և մեզի տաքութիւն կը բերէն : Երբեմն ալ մեզի անձրեւ կը բերէն, վասն զի Ի՞ֆրիկոյ արեակէզ աւազներէն սաստիկ տաքցած՝ ջրոց շոգիով կը բեռնաւորին Աիներ կրական ծովուն վրայէն անցնելու ժամանակ : Ո՞եզի հասնելով, ուր օդն աւելի ցուրտ է, շեն կրնար պահել բոլոր իրենց խոնաւութիւնը, և ամսերն որ անոնցմէ կը ձևանան՝ անձրեւ կը լուծուին : Ո՞եր կողմանցն անձրեաբեր հողմունքն ընդհանրապէս հարաւարեւմտից հողմունքն են . այրեցած գոտոյն կրակներէն բորբոքած, և Ավիկէանոսի վրայէն երկար ատեն անցնելով ջրոց շոգիով կը յազին, ու հեղեղօրէն կը թափեն իրենց խոնաւութիւնը երբ մեր ցրտագոյն կլիման կը մտնէն : Ի՞նդ-

հակառակն հիւսիս-արևելից հողմունքն հազիւ երբէք անձրեւ կը բերէն, ցրտագոյն կլիմայէ մը գալով քան զմերն՝ աւելի յարմար են խոնաւութիւն ծծելու, քան թէ զայն դուրս տալու . Հետեաբար հիւսիս-արևելից հողմունքն օդը կը չորացրնեն, ամսերը կը ցրուեն և մեծ շոգիացումն կը պատճառեն :

Օ անց կ'ընենք հոսյիշելու կանոնաւոր հողմունքն ու նուսոնները, ինչպէս նաև այն փոթորիկներն որ պարբերաբար աւերմունք և կործանումն կը բերեն արևադարձից քանի մը գօտիներուն տակ :

Խակ գալով հողմոց ներգործութեանը, շատ զօրաւոր ազդեցութիւն ունին հողմք բարեխառնութեան, բուսաբերութեան, և մարդուս առողջութեանը վրայ . այս ազդեցութիւնը շատ անգամ առողջարար է, վասն զի կը կակացընեն ցրտոյն չափազանց խստութիւնները, և կը բարեխառնեն բազմատոշոր արևուն ջերմութիւնը . օդը կը մաքրեն՝ ցրուելով միջոցին մէջ երկրիս երեսը ժողուած մահաբեր ժանգահոտութիւները, կ'օգնեն բուսաբերութեան, տանելով հեռաւոր ցամաքած ու չորացած երկիրները տաք ու բարեբեր անձրեւ մը : Ի՞յս հողմք ունին նաև վնասակար ազդեցութիւններ ալ . ժանտացաւու և տարափոխիկ հիւսնդութեանց բօթաբեր առաջնորդ կ'ըլլան ու զանոնք տեղէ տեղ կը տանին . անսապատներու մէջ ձանապարհորդներն աւազի տակ կը թաղեն . և հիւսիսի հողմերն իրենց սառուցիչ շնչովը նորաբոյս տունկերը կ'եղծանեն :

Յանհունս մանր աշխարհ :

Աշխարհները բնակութիւն ունին . Ի՞յս հարցմանս տ' Ալամպէր գաղղիացի ուսումնականը կը պատասխանէր անյեալ գարուն՝ Համայնագիտութեան բառագրոց մէջ թէ “ բան չգիտցուաէր ”, ։ Ի՞յս արդէն իրմէ առաջ Վոնդրնել

Բարիզու գիտութեանց ձեմարանին առնադպակիրը՝ ջրուցաբրութիւնն յաղագս բազմաւորութեան աշխարհաց ըսուած ձաւոին մէջ պատասխաներ էր թէ “ Ինչու պիտի զունենան , : Իսկ մենք բնակիչքս երկրի , որ կը տեսնենք կեանքն ամէն դի շուայլութեամբ սփռուած , աւելի դիւրապէս կրնանք հաստատել թէ ինչու այն աշխարհները բնակութիւն ունին քան թէ ինչու զունին : Եթէ մեր իմացականութիւր չկրնար հետեցունել այս աշխարհքիս վրայ տեսածներէն մէկալ աշխարհաց մէջ եղածները , իր կարողութեան կիսէն թափուր , չկրնար բարձրանալ մինչև ըմբռնելու թէ ինչ է անոց վախճանը՝ եթէ կեանք պիտի շտան կենսունակ էակաց :

Տիեզերական կենաց ենթադրութիւնը ոչ միայն աւելի բանաւոր է , այլնաև միայն կարելին է ըմբռնելու : Եւ ինչպէս կարելի է չերկբայիլ թէ բնակութիւն ունին մոլորակներն ալ , Դրուսեակն , Հրատը , լուսընթագն , և այն , որ միայն մեզի ծանօթ արտաքին կերպարանօք այնչափ նմանութիւն կ'ընծայեն երկրիս հետ : Ի՞նչպէս կրնանք անապատ և թափուր համարել զանոնք կենսունակութենէ , մինչդեռ գիտենք թէ որպիսի շուայլութեամբ կեանքը կը ծագէ , կը զարգանայ ուր օդ , ջուր , ջերմութիւն և լցոս կը գտուին : լուսոյ մէկ ձառագայթ մը բաւական է բողքովելու բիւրաւոր կենսունակ արարածներ կաթիլ մը ջրոյն մէջ և զայն բոլոնդակ աշխարհք մը կազմելու :

Ուժիմաստն չովհաննէս Հերէլ , յամին 1833 , անգղիացի ուսումնական որագրի մը մէջ կը պատմէր , թէ ինչպէս յաձախս կը զուարձանար հասարակ նշասեղի մը գլխէն ջրոյ պատի կաթիլ որ կախելով , զոր առ ՚ի շեղ բիւրեղի մը վրայ դնելով՝ արևային մանրադիտին էջ կը հաստատէր : Կաթիլն այնչափ պատիկ էր որ բիւրեղէ կտորին շեղութեանը փոխանակ հետեւելու՝ ամփոփ որ դրիցը մէջ կը մնար : Դործիքին զօնթիւնը այնչափ կը բազմապատկէր որ այս կաթիլն տարածութիւնը ,

որ տասուերկու ոտնաչափ տրամադիծ կ'առնուր :

“ Ուզնաձեւէն հինգ ոտք հեռու , հայելի մը գնելով , կ'ըսէ այս անուանի աստեղաբաշխը , կը դիտէի հետ , զհետէ ջրոյ կաթիլն յանչափս մանր մասունքները մէկիկ մէկիկ , որ այս պէս խոշորցած , կը բովանդակէր բոլոր բազմատեսակ անասնիկներ , ամէն մեծութեամբ՝ բթի վեշտասաներորդ մասէն սկսեալ ինչուան տառի իրեք բութ երկայնութեամբ : Հաճախ բազմութիւնն այնչափ մեծաթիւ կ'երեար , որ անկարելի կ'ըլլար այն 12 ոտք ընդարձութեան մէջ ասեղին ծայրը տեղւոյ մը վրայ դնել որ անբնակ չըլլայ : Երբեմն կը տեսնէի միայն ընդարձակ տարածութիւնը մը ողջ մանր կենդանեաց , որ յանկարծ կը ծնանէին , ոմանք գնդա սեղի գլխոյն մեծութեամբ , ոմանք ալ ոսպի մեծութեամբ , մինչ ուրիշ կենդանիներ աւելի կատարեալ և աւելի մեծատարած՝ կը խազային այս նորեկներուն մէջ : Երբ ջրոյ կաթիւնը բնակիչները շատ բազմաթիւ կ'ըլլային , խիտ ու շարժուն զանգուած մը կը կազմէին , որուն կը ստիպուէի մէկ մասը պակսեցընել՝ կաթիլ մը զուտ ջուր վրան կաթեցընելով , մնացածին շարժմունքն աւելի դիւրաւ դիւրութիւն կենսունակ էակաց : Ի՞նտարակոյս ասոնք ուրիշ ալ աւելի անտեսանելի կենդանեաց մնացորդներովը կ'ապրին , և որոնց արևային մանրագործին զօնթիւն զօնթիւն ալ չբաւեր , :

Հավհաննէս Հերշէլի կաթիլ մը ջրոյն բնակչացը մերձեցընենք հետեւեալ խորհրդածութիւններն որ Հովհաննէս Պիւնուլի կը զրէր առ լայպնից գիլիստիան : “ Եթէ այս անասնիկներն իմացական հոգի մը ունենային , այնպէս որ կարող ըլլային տրամաբանել , կը կարծէլ թէ իրենք և այն կաթիլը որուն մէջ կը բնակին՝ բովանդակ տիեզերք մը կը կազմեն : — Երևակայէ պղպեղի պղտիկ հա-

„ տիկ մը , որուն մէջ կը տեսնուին նոյն
„ մանրադիտին միջնորդաւն հազարք
„ հազարաց անսանիկներու , որ ունե-
„ նայ իր համեմատական մասերն ըստ
„ ամենայնի նման մեր տիեզերիս մա-
„ սանցը , այսինքն իր արեւն , իր հաս-
„ տատաւն աստղերն , իր մոլորակներն
„ հանդերձ արբանեակներովն , իր եր-
„ կիրն հանդերձ լեռներովը , գաշտե-
„ րովն , անտառներովը , ժայռերովը , գե-
„ տերովը , լծերովը , ծովերովն և այլ
„ և այլ կենդանիներովը , ինչ կը կար-
„ ծես պղպեղի այս պղտի հասին բնա-
„ կիշներն , այս պղպեղաբնակներն , որ թո-
„ լոր առարկաները տեսութեան մի և
„ նոյն անկեամբ կը տեսնէին և հետե-
„ ւարար մի և նոյն մեծութեամբ , ո-
„ րով մենք կը տեսնէնք մեր առարկա-
„ ները , չեխն կրնար մնածել թէ իրենց
„ պղպեղահատէն գուրս ուրիշ բան ըլ-
„ կայ , նոյն իրաւամբ՝ որով մենք կը
„ մնածենք թէ մեր տիեզերքն ամէն
„ բան կը բավանդակիւ : — Ա ան զի ,
„ կը հարցընեմ քեզի , ինչ պատճառ
„ կամ ինչ փորձ կրնային ունենալ որ
„ համազուէին հակառակին , և ձանչ
„ ցունել տային այս խեղձ մանր կեն-
„ դանեաց թէ կայ ուրիշ աշխարհք մը
„ անհամեմատաբար մեծ քան զիրեն
„ ցը , այնպիսի բնակչօք՝ որ անհամե-
„ մատաքար մեծ են քան զիրենք : —
„ Երդ , կ'եզրակացունէ Յովհաննէս
„ Պէոնաւլի , եթէ պղպեղաբնակնե-
„ րը կարտղ չեն գիտնալ այս բանս , ու
„ ըեմն ովէ մեզմէ որ գիտնայ թէ բո-
„ լոր մեր տեսանելի աշխարհքը գուցէ
„ աւազահատ մը ըլլայ համեմատա-
„ բար ուրիշ մեծագոյն աշխարհքի մը :
Պափի այն մեծ երկրաշափն այսպէս
կը համառատէր իր կարծիքը . “ Եր կը
„ կարծեմ որ բնութեան մէջ կրնայ ըլ-
„ լու այնպիսի կենդանիներ , որ մեծու-
„ թեամբ վերագոյն ըլլան քան զմեզ
„ և քան զմեր սովորական կենդանի-
„ ներն , ինչպէս մենք և մեր կենդա-
„ նիները վեր ենք մանրադիտային ա-
„ նասնիկներէն , և թէ գիտեն զմեզ
„ մեր տիեզերին մէջ իրենց մանրա-

„ դէտներով , ինչպէս մենք կը գիտենք
„ այս անհօն բաղմութիւնն անսանելի
„ ներու մեր մանրադիտներով : Ելա
„ և ելի առաջ կ'երթամ , և կ'ըսեմ թէ
„ կրնայ ըլլալ ասոնցմէ ալ անհամեմա
„ տաքար մեծ կենդանիներ , և այնչափ
„ աստիճաններ կրնամ զնել՝ դէպ ՚ի
„ վեր ելլելով . ինչպէս գտայ դէպ ՚ի
„ վար իջնելով . վասն զի պատճառ
„ չեմ տեսներ թէ ինչու մենք և մեր
„ կենդանիները բարձրագոյն աստիճա-
„ նը պէտք ենք կազմել , ” :

Լայարնից կը պատասխաներ առ Պէռ
„ նուլլի . “ Ես ամենեին չեմ վախեր
„ հաստատելու թէ տիեզերաց մէջ
„ կենդանիներ կան որ մեծութեամբ
„ այնչափ վեր են քան զմեր կենդանիս
„ ինչպէս մերքն ՚ի վեր են քան զանաս
„ նիկս , որ միայն զօրաւոր մանրադի
„ տաց միջնորդաւոր կը տեսնուին . վասն
„ զի բնակութիւնն ամենեին սահման
„ չձննչնար : Փոխադարձաբար , կարե-
„ լի է , մանաւանդ թէ պէտք է որ փո-
„ շոյ մանրահատից մէջ , ամենամանք
„ հիւլէից մէջ աշխարհներ ըլլան՝ որ
„ քան զմերն ստորին ըլլան գեղեցկաւ
„ թեամբ և փոփոխութեամբ :

Լայս մեծահանձար մարդիկն ամէն

1 Մտածելով որ Պոսիդոն մոլորակը կը քջաբե-
րի այնպիսի բոլորչի պարունակաւ որուն արամա-
գիծն երկու հազար միլիոն ու կէս փարսախէն ա-
ւելի է , կը տեսնենք որ Հրեւից ուրբիները շատ
հեռու էին որոշ գաղափար մը ունենալէն տիեզե-
րաց անչափութեանը , նոյն իսկ մեր արևային
պղտի դրութեանը վրայ , երբ կը փորձէին թուա-
նշանով բացատրել Եւհովահին համեմատութիւն-
ներն , որ իրենց համար անհնաբար մեծին անձնա-
ւորութիւնն էր : Ուաֆիէլի գրոց մէջ , որ Ագամայ
արուեցաւ այս անունն ունեցող հրեշտակէն , կը
կարդացուի . “ Մէդագրոն , մեծ հրեշտակապետը .
“ կ'ըսէ ուրբին Խամայէլ , հետեւան ինձի պատ-
„ մեց : Զայս կը վկայեմ ես Եւհովահին վրայ . մո-
„ րուքն երկան է 11,500 փարսախ . — ձախ բբէն
„ ինչուան աշ բին է 300,000 փարսախ . — հա-
„ ստին երկայն է 2,360,000 փարսախ . — գահու-
„ մը վրայ նստած է , և այս գահէն մինչեւ գլուխն է
„ 1,180,000 փարսախ , նոյնչափ ալ մինչեւ ոտուր-
„ ները . — գլուխն վրայի պատկները 600,000 փար-
„ սի բարձր են . — կրսնկէն մինչեւ ծունկն
„ 191,004 փարսախ եր , : Ուարբի Ախիվայի գիր-
քը կը յաւելու թէ Եւհովահին փարսախն է
1,000,000 կանգուն , և կանգունն է 4 ու կէս ձեռք-
երկայն :

դի կեանք կը տեսնեին , և ամէն ձեւ տակ . որ և իցէ էակի մը կեանքը՝ տարր ունէր ստորին էակաց անթիւ բազմութեան կեանքն , որ իր բաղադրութեր մէջ կը մտնէին : — Իստ մտաց այս գիտնոց , ամէն բան , սկսեալ բովանդակ արեային դրութենէն մինչեւ փոշոյ անտեսանելի շամանդաղը մանաւոր աշխարհք մը կը ձեացրնէին , ուր կը բնաւ կին բիւրաւոր էակներ համեմատականք անոր տարածութեանը : Ծակարտիեզեւրաց մէջ այնպիսի փոքրիկ աշխարհք մը , որ բաղադրուած ըլլար բաղմաթիւ փոքրագոյն աշխարհներէ . փոխադարձաբար , չկար այնպիսի մեծ աշխարհք մը , որ հիւլէ մը ըլլար համեմատութեամբ անբաւ մեծութեան վերագոյն աշխարհին , որուն բաղադրութեանը մէջ կը մտնէր :

Ի՞ս գաղափարներն , որոնց հիմունք մը չձանչնար գիտութիւնը , այսօրուան օրս մէկողի թողուած են բովութիւն . և որչափ ալ մտացածին ըլլան , բաւական են ոչինչ նուազ զարհուրեցընելու մարդուս երևակայութիւնը , բանալով անոր առջեն անհնութեան անդունդներն :

Ուրիշ դրութիւն մըն ալ հնարուեցաւ , որ շատ լաւ կերպով կրնայ միաբանի Պիեռնուլեայ և լայանիցի կարծեացը , և է թէ մարդկեղեն մարմնոյն իւրաքանչիւր մասնիկներն ձեւացած ըլլան բովանդակ աշխարհքէ մը ամենամնոր կենդանեաց , որոնք իրենց յատուկ անհատականութիւնն ունին , և թէ անթիւ բազմութիւն մը այս մանր աշխարհաց մէկմէկու քով գալով կը ձեւացընեն իրենց կարգաւորութեամբն անդամ մը , ընդերք մը , կամ որ և իցէ գործարան մը , և անոնք ալ նոյնպէս աւելի ընդարձակ աշխարհներ են . և այս այլ այլ մասերն իրարու քով եկած մարդու կը ձեւացընեն , որ այս ամէն աշխարհաց սիեղեցքն է , և անոր սահմանը կը հասատէ :

Ի՞ս այլ և այլ դրութիւններն արժանաւոր յարգ մը չունին , միայն այս իւսենք որ եթէ կաթիլ մը ջուրը կը բավանդակէ քովոր աշխարհք մը կենաւ .

նակ էակաց , Վահրէնպէրկ Պիեռլինու գիտնականը խորանարդ բութ մը գրի բովիթ մէջ բովանդակ բրածոյ աշխարհք մը գտաւ , իւր 40,000 միլիոն ջրորդանց գայլախազաւոր խեցիներէ բաղկացած : Վահրէնպէրկ ալ աւելի հեռուն կը մղէ իր գիտուղութիւնը . ջրորդանց վրայ գրած մեծ գործոյն մէջ կերպով մը կը վերանորոգէ , գոնէ մանրադիտական այս տեսակ կենդանեաց համար , Պիեռնուլեայ և լայանիցի դրութիւններն աշխարհաց . և իւրաքանչիւր ջրորդն , որ և իցէ , պղտի աշխարհի մը կեզրոն կը դնէ : “ Աւանքը , կ'ըսէ , սփռուած , է բնութեան մէջ այնպիսի շոայլու , թեամբ , որ մանր ջրորդունքն ուրիշ , աւելի մեծ ջրորդանց վրայ կ'ասլին , ինչպէս նաև նայն մանր ջրորդունքն ուրիշ ալ մանրագոյն ջրորդանց բնակարան են , :

Վահրէ բնութիւնն այսպէս շայլօրէն կը բաշխէ կեանքն , ու խորանարդ բութ մը տարածութիւն ունեցող աշխարհին մէջ կը հաստատէ գառատան կազմը միլիոն էակ , աւելի բազմաթիւ քան զմարդիկ և մեծ կենդանիքն երկրիս , ինքն իրեն հակառակ կ'ըլլար թէ որ անբնակ ու թափուր թողուցած ըլլար միւս մոլորակներն , ինչպէս լուսընթագն ու լուրեակն , որոնք ուրիշ կողմանէ կը բովանդակէն կենաց անհրաժեշտ ամէն պայմաններն , և որոնցմէ առաջնոյն տարածոցը 1,414 անգամ և երկրորդինը՝ 733 անգամ աւելի մեծ է երկրիս տարածոցէն :

Անհուն բեղնաշորութիւն բույս և կենդանեաց :

Մարդ որչափ խորը կը մտնէ թեան , այնչափ բազմաթեղուն կը գլունէ զայն , և որչափ անող խորհրդուցը կը թափանցէ , այնչափ զարմանալի կը ձանչնայ զայն : Ի՞նչեալ գարուն մէջ ամէնքն ապշեցան երբ գաղղիացի գիտնական մը , Տառար անունով , Բարի-